

# ՊԱՏՄԱԿԱՆ

## Սերէնու Եպիսկոպոսի «Պատմութիւն ի Հերակլն» Երկը (Եօթներորդ Դար)

### Ներածական

Եօթներորդ դարու միակ հայ պատմիչն է որ գրած է Բիւզանդիոնի Կայսր Հերակլի (610-641) մասին ու այդ շրջանի բազմաշփոթ կացութեանց մասին: Եօթներորդ դարուն միջազգային կարեւոր իրադարձութիւններ պատահեցան Հայաստանի եւ դրացի պետութեանց միջեւ, երբեմն շատ յանկարծական կերպով, եւ ի շարս այլոց, Սասանեան Պարսկաստանի երուսաղէմ մուտքն ու գրաւումը 610 թուին, Քրիստոսի Խաչափայտը Տիգրոն գերի տարուիլը Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագաւորի ձեռքով, եւ աւելի ուշ, արարներու ներխուժումը Մուհամմետի յայտնութենէն անմիջապէս ետք, որոնք պատճառ դարձան Սասանեան Պարսից պետութեան անկումին 642 թուականին, ստեղծելով Ռամայեան խալիֆայութիւնը Դամասկոսի մէջ 661 թուականին:

Այս անակնկալ իրադարձութեանց մասին միակ պատմիչը հանդիսացաւ միջազգային առումով հայոց Բագրատունեանց Եպիսկոպոս Սերէնու, որուն գիրքը՝ «Պատմութիւն ի Հերակլն» եկաւ իր գլխաւոր տեղը գրաւելու շրջանի պատմագրութեան մէջ, քանի որ ո՛չ պարսիկներ եւ ո՛չ արաբներ տակաւին իրենց գրաւոր պատմագրութեանց չէին սկսած: Յոյներ միայն ունէին իրենց առաջնակարգ գրութիւն-

ները, աշխարհիկ եւ կրօնական, եւ սակայն Սերէնու եղաւ միակ նշմարտապատում պատմիչը իր յիշեալ երկով որ եկաւ լրացնելու շրջանի պատմագրութիւնը ընդհանրապէս:

### Բանասերներու Ուշադրութիւնը

Սերէնուի գործը առաջին անգամ յայտնուեցաւ Ս. Էջմիածնի Մատենադարանին մէջ 1831 թուականին Յովհաննէս Վրդ. Շահխաթունեանի կողմէ, եւ իսկոյն ուշադրութիւնը գրաւեց Եւրոպացի հայագէտներու, մասնաւորաբար Հիւրշմանի, Մարգվարդի, Գուղշմիդի, Տիլորիէի եւ Ֆրետերիի Մագլէրի, որոնք Սերէնուի բնագրին մէջ գտան Բիւզանդիոնի եւ Պարսից միջեւ մղուած պատերազմներու նշմարտապատում տեղեկութիւնները: Մագլէր Սերէնուի ամբողջական գործը ֆրանսերէնի թարգմանեց 1904 թուականին, ծանօթագրութիւններով միասին, որ ցարդ կը մնայ օտար լեզուով թարգմանուած առաջաւոր բնագիրը:

Հայ բանասերներէն Միհրդատեանց, Քերովրէ Պատկանեան, Ստեփան Մալխասեան եւ Գէորգ Արգարեան հետզհետէ ուսումնասիրեցին Սերէնուի բնօրինակը ու գիտական հրատարակութիւններով ի լոյս ընծայեցին: Անոնցմէ վերջին երկուքին, Մալխասեանի 1939թ.

եւ Արգարեանի 1979թ. գիտական հրատարակութիւնները, կը մնան որպէս լուսագոյնները մեր ուսումնասիրութեանց համար, թէեւ անոնք երկու տարբերակներով ցոյց կու տան գիրքին վերնագիրը՝ որպէս «Պատմութիւն Սերէոսի», եւ «Սերէոսի Եպիսկոպոսի Պատմութիւն», Հերակլի անունը զանց առնելով: Բիւզնդիոնի կայսեր Հերակլի անունը վերցնելով, իմ կարծիքով, նպաստած չեն ըլլար միջազգային բանասիրութեան, նոյնիսկ եթէ առարկոյի թէ «Պատմութիւն ի Հերակլին» տիտղոս անունը ինքնին տրուած ըլլայ Շահխաթունեան վարդապետի կողմէ, որը սակայն իր կարգին, եւ այս կարեւոր է ի մտի ունենալ, հիմնուած է յետագայ պատմիչներու Հերակլի յանուանէ ակնարկներուն վրայ, որոշ կերպով, ինչպէս պիտի տեսնենք:

#### Պատմութեան Բնագիր Զեռագիրը

Սերէոսի յաջորդող հայ պատմիչներ բարեբախտաբար յիշած են զինք որպէս գիրքնէ նախորդող կարեւոր հեղինակը «Հերակլ Կայսեր Պատմութեան»: Ստեփանոս Ասողիկ 10րդ դար, Սամուէլ Անեցի 12րդ դար, Մխիթար Անեցի 12րդ դար, Կիրակոս Գանձակեցի 13րդ դար, Մխիթար Այրիվանեցի 13րդ դար, բոլորն ալ իրենց պատմագրութեանց մէջ յիշած են Սերէոս Եպիսկոպոս ու ցանկի անցուցած են որպէս իրենց նախորդող պատմիչներէն մին, տալով նաեւ իր երկին անունը՝ «Պատմութիւն ի Հերակլին»: Կան նաեւ ուրիշ պատմիչներ, ինչպէս Ղեւոնդ Երէց, Թովմայ Արծրունի, Յովհաննէս Կաթողիկոս, Վարդան Արեւելցի, որոնք բառացի մէջբերումներ ալ կատարած են Սերէոսէն, սակայն առանց տալու իր անունը:

Մեր ձեռքը հասած լուսագոյն ձեռագիր օրինակը ընդօրինակուած է 1672 թուականին, որ ինչպէս ըսուեցաւ, 1831 թուին Յովհաննէս Վրդ. Շահխաթունեանի կողմէ յայտնուեցաւ առանց վերնագրի: Զեռագիրը հաւաքածոյ մըն է, եւ ոչ թէ առանձին Սերէոսի երկը, ուր գրուած են նաեւ պատմական այլ բնագիրներ եւս: Ընդօրինակողներն են Բաղեշի յայտնի համալսարանի աշակերտներէն Պողոս Կավոցի եւ Գրիգոր Երէց: Հաւաքածոն այժմ ի պահ կը մնայ Երեւանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ՝ 2639 համարին ներքեւ:

#### Բովանդակութիւնը

Սերէոսի «Պատմութիւն»ը երեք մասերէ կը բաղկանայ, առաջին երկուքը աւելի համառօտ՝ «Դպրութիւն» անունին տակ, որոնք Անանուն հեղինակի մը գործը կը նկատուին: Երրորդ եւ ընդարձակ մասն է կարեւորագոյնը, ուր «Մատեան ժամանակեան» գլխագրին տակ կը տրուի հեղինակին ժամանակակից շատ կարեւոր դէպքերու նկարագրութիւնը մինչեւ 661 թուականը: Անանունի երկու գլուխներէն առաջինը Հայոց նախապատմական նիւթերը կը բովանդակէ, իսկ երկրորդը՝ Պարթեւներու ապստամբութեան մասին կը խօսի ընդդէմ Պարսիկ Սելեւկեան իշխանութեան, տալով միաժամանակ Հայոց Արշակունի թագաւորներու ժամանակագրութիւնը:

Անանունի բաժնին մէջ երկու պատմիչներ կը յիշատակուին. Մովսէս Խորենացի՝ Սերէոսէ առաջ, եւ Ստեփանոս Տարօնացի Ասողիկ՝ Սերէոսէ երեք դարեր ետ: Հոս է որ բարդութիւն կը ծագի, երբ յետագայ պատմիչի մը գործը օգտագործուած է իրմէ երեք դարեր

առաջ նկատուած Սեբեոսի երկին մէջ: Յայտնի բան է ուրեմն որ առաջին երկու «Դպրութիւնները» Սեբեոսի գրչին չեն պատկանիր, այլ գրուած են յետագայ գրիչի մը ձեռքով: Արդէն հարկ է մտի ունենալ որ երրորդ գլուխն է կարեւորը ուր կան Սեբեոսի ժամանակակից դէպքերու գրութիւնները: Թէեւ Ստեփան Մալխասեան անտեսելով յիշեալ ընդմիջարկութիւնը աւելի ուշ ժամանակի պատմագիրի մը վկայակոչումով, կը պնդէ որ բոլոր երեք գլուխներն ալ Սեբեոսի գրածներն են, եւ թէ գործը անբաժան միութիւն մը կը կազմէ:

#### «Մատեան ժամանակեան»

Սեբեոս այս երրորդ գլխուն համար որոշապէս կ'ըսէ. «Ուզեցի իմ այս մատեանի միջոցաւ պատմել ձեզի այս բոլոր դէպքերը», որով ինք կը հանդիսանայ անկասկած ժամանակակից պատմագիրը, ու այս ինքնին հաւաստիք կու տայ դէպքերու ճշգրտութեան, մասնաւորաբար երբ վաւերագիրներ ալ կը հայթայթէ որոշ դէպքերու առնչութեամբ, ինչպէս թղթակցութիւններ պարսիկ ապստամբ Վահրամ Զոպինի եւ Տարօնի հայոց իշխան Մուշեղի միջեւ, ուր պարսիկը օգնութիւն կը խնդրէ Մուշեղէն տապալելու Սասանեան պարսից արքան, որուն փոխարէն ալ հայոց Արշակունեաց թագաւորութեան վերահաստատումը խոստանալով: Նաեւ Բիւզանդիոնի Մօրիկ կայսեր (582-602) նամակը՝ ուղղուած պարսից Խոսրով Փարվեզ թագաւորին՝ ամբաստանելով հայ նախարարները, որոնց արտախուսումը դէպի Թրակիա կը համաձայնին կատարել, որովհետեւ Մօրիկի ըսելով, «եթէ հայերը ապրին իրենց երկրին մէջ մենք հանգիստ պիտի չունենանք»:

Սեբեոս արձանագրած է նաեւ

652 թուականի դաշինքի վաւերագիր մը ընդմէջ Սուրիոյ արար կառավարիչ Մուավիայի եւ Թէոդորոս Ռշտունի հայոց իշխանին, որ ինքնին կարեւոր թուղթերէն մին կը հանդիսանայ հայոց պատմութեան համար: Սեբեոսի մօտ կայ նաեւ Դուիկի 648 թուականի ժողովի պաշտօնագիրը՝ ուղղուած Կոստանդին Բ Կայսեր (641-661) զոր ստորագրած են հայոց Նեսէս Գ Շինող Տայեցի կաթողիկոսը, Թէոդորոս Ռշտունին ու նախարարները: Ասոնք մի քանիներն են միայն:

#### Գիրքին Բովանդակութիւնը

Մօրիկ կայսեր եւ Խոսրով Բ պարսից արքայի մասին յատուկ բաժին մը եւս կայ ուր Խոսրով Մօրիկէ օգնութիւն կը հայցէ իր դէմ դաւաճանողներուն համար: Սոյն յարաբերութեան մէջ Հայաստան կրկին անգամ վնասակար բաժին մը կը ստանայ, այն ձեռով, որ ըստ Սեբեոսի, Խոսրով Բ հայկական հողերը Մօրիկի կը յանձնէ որպէս վարձատրութիւն: Մեր հեղինակը կը պատմագրէ Բիւզանդիոնի եւ Պարսկաստանի միջեւ երկարատեւ պատերազմներու մասին, անմիջապէս որ Մօրիկ կայսր կը սպաննուի, մինչեւ իր յաջորդներէն Հերակլ կայսր(610-641) գահ բարձրանալը, երբ պարսիկներ կը պարտուին, մասնաւորաբար պարսից կողմէ Երուսաղէմէն գերի տարուած Քրիստոսի Խաչափայտը զոր Հերակլ հայոց զօրքերու օգնութեամբ, գլխաւորութեամբ Մծեծ Գնունիի, Տիգրանէն Երուսաղէմ կը վերադարձնէ 629 թուականին՝ Հայաստանի նամբով: Խոսրով Բ Փարվեզ 610 թուականին գերի տարած էր Խաչը որպէսզի Երուսաղէմ զրկուէր Խաչի պաշտամունքէն եւ քրիստոնէութիւնը տակաւ տկարանար: Այս կարեւոր ու պատմական

իրադարձութիւնը Սերէնու միակն է որ կը յիշատակէ, որմէ կու գայ Խաչվերացի տաղաւար տօնակատարութիւնը համայն եկեղեցիներէ ներս:

### Ի՞նչ Գիտենք Սերէնուի Մասին

Երկու բան գիտենք իր մասին: Նախ որ իր անունը որպէս Հերակլ կայսեր Պատմութեան հեղինակ յիշուած է յետագայ պատմիչներու կողմէ: Երկրորդ, Բագրատունեաց տոհմէն Սերէնու անունով եպիսկոպոս մը մասնակցած է Դուիինի 645 բուականի եկեղեցական ժողովին, քանի որ ժողովի Կանոնական ցանկին մէջ իր ստորագրութիւնը կ'երեւի որպէս 16րդ եպիսկոպոսը՝ «Տէր Սերէնու Բագրատունեաց եպիսկոպոս» անունով:

Դուիինի յիշեալ ժողովին կը նախագահէր նոյն Ներսէս Գ կաթողիկոսը: Մաղափա Օրմանեան պատրիարքի կարծիքով, Սերէնու երբ կը նկարագրէ ժողովի քննարկումները, իր հակաֆաղկեղոնական համոզումները կը յայտնէ յաճախ: Ասկէ անկախ, Սերէնու կը յիշատակէ դէպք մը, որ Դուիինի մայր եկեղեցւոյ մէջ կը պատահէր, ուր կաթողիկոսն ու

եպիսկոպոսները, «բացի մէկ եպիսկոպոսէ», հոն ներկայ եղող Բիւզանդիոնի Կոստանդին կայսեր ննջումով Սուրբ Հաղորդութիւն կը ստանային յունածէս պատարագով: Օրմանեանի հաստատ կարծիքով, երբ Սերէնու «բացի մէկ» եպիսկոպոսէ մը որ հակառակեցաւ կ'ըսէ, կրնար միայն նոյն ինքն Բագրատունեաց Սերէնուր եւ Հերակլի Պատմութեան մեր հեղինակը ըլլալ:

Դէպքը Սերէնու կը պատմէ որպէս եպիսկոպոս լրիւ գիտնալով եւ պարտականութեան գիտակցութեամբ երբ յուսախար կ'ըլլայ տեսնելով կատարուածը, յիշեցնելով որ «մինչեւ այսօր» Ս. Լուսաւորիչէն սկսեալ բոլոր նախորդ կաթողիկոսները պահեցին ուղղափառ հաւատքը, եւ հիմա, անշուշտ առժամանակեայ, կը շեղին անկէ կայսեր ստիպման տակ:

Սերէնու անկասկած կը հանդիսանայ կանխագոյն շրջանի ոչ միայն հայ, այլ նաեւ միջազգային պատմագրութեան համար անգուգական հեղինակ մը, ականատես եւ ստուգապատում:

ԴՈԿՏ. ԶԱԻԷՆ Ա. ՔԷՆՅ.  
ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ